

բայր Աստուծոյ սիրելին՝ Վրելը մեռցուց, մեռաւ անմեղը, ո՞չ մէկ ծնողի մը աւելի հարուած տօւող, ո՞չ ինչ բան չկայ, եթէ նչ իւր սիրելոյն մահ. ինչ մահ սիրելի աղջիկս, այս տեղ գը ժուար է խօսիլ, զի իրենց վրայ սահմանուած վճիռը կը տեսնեն մեր նուխահայր ու նախամանցր իրենց սիրելոցն ճակտի վրայ ու իրենց մէծ որդւոյն ձեռքէն ու սիէն հասած. Վյու տեսարան քու փափուկ սրտին ու աչքին առաջբերելուս, սիրելի աղջիկս, պատճառ ունի, նախ՝ պատմութեան մասըն է պէտք է խօսիմ, երկրորդ տեսնես և իմանաս թէ չոր և վատ սիրտ կրել ինչ գէշ է, ու անոր հետեւանք սրբան ծանր, կայէն վատ կայէն իւր սուպր սիրոյ համար չէր կրեր, այլ ատելութեան, իւր միտքը առ Վատուած չէր հաներ, այլ առ չարութիւն, նախանձը ինքը կը լափէր եթէ եղքօր, իւր անմեղ եղքօր արիւնը ըլթափէր.

Ուռաւ Վրել ու անմիթմար լացին մեր նախածնողը իրենց վճիռը իրենց գառնուկին վրայ տեսան ու սոսկացին, գու իմ գառնուկս իմ սիրելի աղջիկս, սիրուդ մարբէ Աստուծոյ առաջ աղօթելու ատեն՝ որ հաճութեամբ ընդունէքոյ աղօթից նուերը, միշտ անմեղ կեցի՛ որ գուցէ մէկ ախտին տեղի տաս, երբ մէկը մանէ սրտիդ մէջ մէկաներն ալ կը վիստան որդի կայէնին պէս հարավոտասպան կը լինիս, նախ հոգիդ ներագ մեռցը նելով, և ատա ընկերիդ ունեցած, և Ութ որ միիթարութեան որդի լատեցաւ, ու Վատուածը այս Ութայ որդւոց Վատուծոյ որդիք կանչել ուղեց իւր ճամբռն մէջ քալելուն համար, ու կայէնի սերնդին որդիք մարդկան անուն սւնեցան, այս կայէնի ցեղի մէջ արհեստաւորներ եղան, ու Ութայ ցեղի մարդկան ամբողջական կայէնի մէջ շաղաղուած համաները մոլութեան ամանները, բոլոն ալ ջուրին մէջ խզառւեցան, ու լծարդար նոյեանք ապրեցան, Վդամաց դրախտէն ելնելէն երկու հազար տարսան մօտիկցած էր երբ այն ամբարը ընդհանրական կորուսոր հասաւ.

Եայ ցեղի մէջ շատ բարի մարդիկ. Ենայիք այնքան սիրելի եղաւ մեր երկնաւոր Նօր որ երկինք տարսւ կենդանուացն. Վայ վիրշն Ութայ որդւոց մէջ բարեպաշտ և երկիւզած, անխառարն որդւոց մարդկան, զի Վատուած պատմութած էր, որ Կայէնի ցեղի հետ խնամութիւն շննեն ոչ աղջիկ տան և ոչ առնեն, բայց Ութայ ցեղը անոնց գեղէն խաբուելով շատն մուցան այն պատմուէր, ուստի մեր բարի արարիչն ալ իւր խնամքը չափաւորեց, և անոնք օր աւուր վրայ իրենց չարիք շատցուցին, ու Վատուծոյ արդար ցասումն կանչեցին, ջրհեղեղ տուաւ բոլորը Ծնջեց, արդար Նոյ և իւր տունը ապրեցան կենդանիւաց թռնոց տեսակները իրենց հետ. Վայ ամբարշտութեան մէջ շաղաղուած համաները մոլութեան ամանները, բոլոն ալ ջուրին մէջ խզառւեցան, ու լծարդար նոյեանք ապրեցան, Վդամաց դրախտէն ելնելէն երկու հազար տարսան մօտիկցած էր երբ այն ամբարը ընդհանրական կորուսոր հասաւ.

(Վարանակութիւն.)

Ա.Պ. Վ.

ՄԱՐԴ ԿԱՏԱՐԵԱԼ.

Բնութիւն զօյք ամբիծ գլեալին
և ամենակատար ՚ի միջ բերել ու
ունի.

ԳԼՈՒԽԱՐԳԱՑ

Կամ բնութիւնը կամ պատմական օրէնքը և կամ գործնական դաստիարակութիւնն է որ մարդու գլուխին անբիծ և ամենակատար կ'ընէ:

Եթէ ըսենք բնութիւնն է որ մարդը գլխութին ամբիծ և ամենակատար կ'ընէ, բնաւ մէկը, որ մարդկաւթեան

վայելու շատրւթիւններ ու սպազմել
գործքերը մարդուն ցուցնելով անվա-
յելչն հեռացընելով վայելու չին ժոր-
դորեր, մարդը գլխովին ամբիծ և ա-
մենակատար ըրած չկրնար ըլլալ:

Արդ բնութեան ձեռքը մեածն ու
մեծցածն այն է, ինչ որ ՚ի ծննդենէն
մինչեւ ՚ի կատարելութիւն լեռներն
անմարդաբնակ աեղեր մնունդ առած
մարդն, իր ծննդեան առաջին վայրկե-
նէն սկսեալ կը բացուին իւր զգայա-
րանաց սքանչելի գործարանները, ու
կը սկսին զգայական ներգործութիւն-
ներն արտաքին առարկայից թելադը-
րութեամբ գործել, և իմացականու-
թեան դրսութիւ (որ մարդուս յատուել
է), առարկայից վրայ իր մատաց հասո-
ղութեամբ համեմատ խորհիլկըսկի, բայց
խիստ տիգար. և որովհետեւ մարդ իր
բնութեան մեջ անկարօս ըլլալու փա-
փաք մի ունի, ուստի ամեն որ և իցէ
արարածի մը արտադրած արդիւնքն
ու գործած գործն ինքն եւս գործելու-
եւ արտադրելու համար ներքին թե-
լոգրութենէ մի շարժեալ, կը սկսի ինչ
որ իրմէ գուրս արարածոց վրայ զգայ,
նոյնը ինքն ալ գործելու կը ջանայ.
ինչպէս է հողմէ շարժեալ տերեւոց
սօսաւիւնը լաելով ինքն ալ նոյն
ձայնն հանելու աշխատիլ, կենդանեաց
ձայնները լսելով, ինքն ալ անոնց տեսա-
կին համեմատ զանազան ձայններ հանել-
և իւր տեսած կենդանւոյն շարժուած-
քըն ալ տեսնելով, անոր պէս շարժե-
լու փորձեր ընելով և նոյն բազմօրեայ
փորձն իրեն ունակութիւն ըլլալով այն
պէս յարմար կը գործէ, որ կը կարծը-
ւի թէ իր բնական ձիքըն է, որով ընդ-
հանրապէս այսպիսիններէն շատերը կամ
չորբոտանիի կամ աղաւնց պէս կ'եր-
թեւեկէն, Բայց զուրկ ըլլալով մարդ-
կային ընկերականութենէն, զուրկ
կը մն ց նաեւ մարդ կացին շանա-

զան բաղմաղիմի կատարելութիւն-
ներէն, ինչպէս է խօսիլ, կարդալ,
գրել եւ առաքինի դիւցազնական
գործեր ընել, որոնցմով ամենակատար
և ամբիծ մարդիկի իրենց երջանկութէն
մէջ կը բերկրին կը խայլան և կը դր-
ւարձանան:

Կը շրջի անտառներու մէջ նման
անառնոց երբեմն բնական բերմոնքէն
չորմեալ, և երբեմն հետաքրքրութե-
նէ, ինչպէս անտառի մը մէջէն անառ
նոյ մը այլանդակ ձայնը լսելով հետա-
քրքրութեամբ կուզէ իմանալով թէ այն
ձայնին ենթական ու պատճառը ովք
կամ ինչ է. ուստի իր կամացը կը հե-
տեւի. Այսպէս մեծցածներուն ամե-
նակատարեալն այն է, որ մարդկու-
թիւնը կատարեալ ունեցովներէն շատ
հերի կը գտնուի. Ապա լոկ բնութիւ-
նը չի կրնար մարդս ամբիծ և ամենա-
կատար ընել:

Եթէ բնութիւնը չէ, ապար կամ
պատժական (1) օրէնքն է և կամ գործ-
նական դաստիարակութիւնն է, որ
մարդս գլխովին ամբիծ և ամենա-
կատար կ'ընէ.

Պատժական օրէնքն է. Յստ
ըստ որում մարդուս կատարելու-
թեան մէկ միջոցն ալ այն է. այսինքն
որ զմարդ աշխատութեան կը մղէ, զի-
առութիւնը կ'աւանդէ անոր և կը մա-
տակարարէ բարւոք դաստիարակու-
թիւնը ամեն անոնց ոյք մարդավայել
հնազանդութեամբ չեն հստակիր
այս կատարելութեանց լուծին:

Ասոնք (աշխատութիւնն, դիսու-
թիւնն և դաստիարակութիւն) են կա-
տարելութիւնն մարդոյ. վասն զի մար-

(1) Պատժական օրէնք կ'ըստին կատարեալ փոր-
ձերու և բարյական օրինաց վերաց հիմունած այն
ամեն գործքին ու խօսերը. որոնք կը հրամայեն
բարին համար շայա արա, իսկ շարին համար շայն
մի առներ:

դրս իր բնակոնն ու բարցական կեանք
քը աշխատութեամբ գիտութեամբ կը ա-
քարւոք գաստիարակութեամբ կը ա-
տանայ, ինչպէս յայտնի ճշմարտու-
թիւնն մի է որ առանց բնաւ ճաշա-
կելու մարդս շատ երկար չկրնար տու-
կալ և ասպրիլ, բաել է թէ ճաշակելն
ալ մարդուս կենաց պատճառներէն
մէկն է, և մարդ մը մինչեւ որ զգիտ-
նայ թէ ճաշակելն իր կենաց պիտի նը-
պատէ՛ չուզեր ճաշակել, և մինչեւ որ
չաշխատի, չկրնար ճաշակել, այսպէս
գիտութիւնն ալ միտքը կը զօրացնէ և
կը լուսաւորէ, որ օգտակարն վնասաւ
կարէն որոշելով, բարբը կուզել և ան-
խոնջ յարաւեւ աշխատութիւնն ալ
միշտ օգտակարը գործելով, մարդս
աշխարհի վրոյ երջանիկ և բազդաւոր
կեանք մը կունենայ իր կենաց ընթա-
ցից մէջ:

Ուրեմն անբիծ ու կատարեալ ըլ-
լովու համար ոչ միայն բնութիւն, այլ
և գործնական գաստիարակութիւնի պէտք
է, և նորա օրինաց և ուղղութեանց
չի հնազանդուներուն համար ալ պատ-
ժական օրէնքը պէտք է, որպէս զիսի
րով եւ բանիու ուղղութեան չեկողը
ստուիր և գանիւ գալով կապուի այն
մէծ շլժային սղակին որ մարդ կու-
թիւն և տիեզերը կանուանի եւ ծա-
ռայէ այն նպատակին, որոյ համար սահ-
մանուած է:

Այս պաշտօնը բնութիւնն ինքնին
չէ կարող կատարել, թէ պէտք բնու-
թիւնը իւր մէջ ամեն տեսակ օրէնք
ունի, բարցական եւ պատժական,
բայց բացարձակ եւ անընդմիջաբար
ըլւուցանէր մարդուն. մարդկային ըն-
կերութիւնը պարտաւոր է այս մասին
իրարու օգնել, և ամեն որ իւր նմանը
ի կատարեալ բանակութիւն ածելու
աշխատիլ, որ ՄԱՐԴԸ ԿԱՏԱՐԵԱԼ, լի-
նի եւ ինքն իւր պարտքէն աղատած,

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Սեպ. 14ին գիշերը ժամը 2 ին
Պօլիսէն եկած հեռագիր մը բաղաքիս
Միւ գիմին իւր պաշտօնին մէջ վերա-
հաստատեց :

Վերջին անգամ Յունաց և Լատին
նաց մէջ եղած կոիներու առթիւ,
Կառավարութեան կողմէն առհասա-
րակ երեք ազգերէ խնդրուեցաւ Բեթ-
ղեհէմի մէծ Եկեղեցւոյն սիւնազարդ
գաւթէն հանդիսիւ անցնիլը առժա-
մանակ մի գաղրեցնել մինչեւ ներ-
կայ խոսվութեանց վախճանը : Վար-
դավառի տօնին ունեցած հանդէսնուս
առթիւ, որովհէտեւ խոսվութիւնը
վերջացած էին, Կառավարութենէն հր-
բաման խնդրեցինք մեր՝ սիւնազարդ
գաւթէն հանդիսիւ անցնելու սովորու-
թիւնը վերսորին սկսելու . բայց յան-
կարծ չը գիտեմք ինչ պատճառներով
արգիլուեցանք . որոյ վերայ Բդեշին
բողը առ տեսնել Բարձրա-
գոյն հրովարտակները խաթթի չէրիֆներ
և միանգամայն բննութեամբ տեղաց-
ւոյ և Լատինաց հարցանելէ զինի, ՚ի
հարիէ քննութեան արդիւնքէն գոհ
լինելով, մեր սովորութիւնը կատարե-
լու հրաման տուաւ . որով Ս. Պատ-
ուածածնայ տօնին առթիւ նոյն սիւնա-
զարդ գաւթէն հանդիսիւ անցնելու
սովորական հանդէսնիս կատարեցինք :

Սեպտեմբեր 15ին Բեթղեհէմի Ախւ-
ախւրը երեկոյեան մօտ մեր Տեղին ագ-
դարաբած լինելով թէ հետևեալ օրուան
Սեպ. 16ի հանդէսնիս կատարելու չպի-
տի կլնոց թաղամարելըստ հրամանի Բե-
ղեշին, Ամենապատիւ Ս. Պատրի-
արքը շաբաթ երեկոյ ժամը 11 ին ան-
ձամբ Բդեշին գնալով բննութենէ մը
յետոյ հրաման տալուն այժմ և այս
պէս յանկարծ արգիլելուն պատճառ-
ները հարցուց : Բդեշիը շատ մը պատ-